



### ԱԳԱՊԻ ՆԱՍԻՊԵԱՆ

Պատմական գիտություններու դոկտոր

## 1915 ԵՒ ԱՆԳԼԻԱՑԻ ՀԱՅԱՍՏԷՐՆԵՐԸ

Որքան տարիները կ'անցնին Քսաներորդ դարու առաջին ցեղասպանությունէն, Թուրքիա այնքան աւելի կ'ուրանայ իր գործած ոճիրը: Քաղաքական եւ տնտեսական նշանակատումներով ոչ Ամերիկայի Միացեալ Նահանգները եւ ոչ ալ Խորհրդային Միութիւնը ցարդ պաշտօնապէս ճանչցած են 1915—1920-ի Եղեռնը: Թրքական կառավարութիւնը, թուրք պատմաբաններ եւ իրենց արբանեակները կը համարձակին մոյճիսկ յայտարարել թէ «ցեղասպանութիւն չծրագրուեցաւ կամ չհրահանգուեցաւ Օսմանեան կառավարութեան կողմէ եւ ցեղասպանութիւն չգործադրուեցաւ»: Թէ՛ ջարդերու պատմությունները մեծ մասամբ հնարուած են հայ ազգայնական առաջնորդներու կողմէ Փարիզի եւ Լոնտոնի մէջ Համաշխարհային Ա. Պատերազմի ընթացքին եւ տարածուած Անգլիական գաղտնի սպասարկութեան կողմէ. թէ 1915-ին Կայսրութեան հիւսիս-արեւելքը ապրող հայեր ապստամբեցան Օսմանեան կառավարութեան դէմ, որ պարզապէս տեղափոխեց հայերը պատերազմական գօտիէն դէպի կայսրութեան միւս մասերը<sup>1</sup>:

Իժմախտաբար այսօր այս տեսակի խեղափոխումներով ընցուն աւելի մեծ թիով գիրքեր կան Արեւմտեան գրադարաններուն մէջ Հայկական հարցին մասին, քան ճշմարտութիւնը բացալայտող ուսումնասիրություններ: Այս լուսին տակ որքան մեծ ճշանակութիւն ունի այս գիտածողովը կազմակերպուած Մայր Հայրենիքին մէջ

Հայաստանի Գիտություններու Ակադեմիային կողմէ: Թուրքիան 1915-ի ցեղասպանութիւնը կ'ուրանայ գործածելով պետական իր բոլոր միջոցները: Ատեն է, հետեւաբար, որ Հայրենիքի եւ Սփիւրքի գործակցութեամբ մէջտեղ գայ Հայկական Դատի հետապնդման համահայկական Մարմին մը, որ կազմակերպուած կերպով եւ կերրոնացած ճիգով աշխատի ճշմարտութիւնը բացալայտել մեր նոր սերունդին եւ աշխարհի հանրային կարծիքին համար:

Ցեղասպանութիւնը ոճիր մըն է մարդկութեան դէմ: Այսօր, շատ հակիրճ կերպով կը փափաքիմ ներկայացնել Անգլիացի մարդասէրներու—կարգ մը մտաորականներու եւ եկեղեցականներու մտածումները մեր Եղեռնին մասին եւ իրենց կազմակերպություններուն գործունէությունները: Թուրքեր միշտ ալ քաղաքական նկատումներ վերագրած են Դաշնակիցներու այն ատենուան պետական անձներուն հակաթուրք արտալայտութեանց: Կ'արժէ ուրեմն գիտնալ թէ մարդասէրներ, որոնք նուազագոյն չափով քաղաքական ճնշումներու ենթարկուած պէտք է ըլլան, ինչպէ՛ս տեսած են այդ օրերու դէպքերը: Ի՞նչ սկզբնաղբիւրներ կան մատուաւրներու արխիւներուն մէջ:

Օրինակի համար, Ռեւոլյ Տէլվիտարնի՝ Անկիլիքան եկեղեցիի պետ Գէնթորպլըրիի Արքեպիսկոպոսին անձնական թուղթերուն մէջ բազմաթիւ նամակներ կան որոնք

լիովին կը հերքեն թրքական այն պատճառաբանությունը թէ 1915-ի տեղահանությունները եւ ջարդերը զինուորական միջոցառումներ էին ձեռնարկուած պատերազմի ընթացքին հայ ժողովուրդին այսպէս կոչուած «դատաւանութեան» առաջք ստնելու համար: Պատերազմը պատճառը չէր 1915-ի ցեղասպանութեան: Արեւմտասլաւոստանի ամայացումը ընկերային, տնտեսական եւ քաղաքական պատճառներու վրայ հիմնուած եւ Երիտասարդ Թուրքերուն կողմէ նպատակադրուած որոշումի մը գործադրութիւնն էր՝ ստեղծելու միատարր ընկերութիւն մը կայսրութեան սրբտին, կեդրոնական մասին վրայ, ուր հայ ժողովուրդին համար տեղ չկար: 1910-ին արդէն Անգլիոյ Դեսպանը գրեթէ էր թէ Երիտասարդ Թուրքերու քաղաքականութիւնը «ոչ-թուրք տարրերը թրքական սանդի մը մէջ ծնծել էր»<sup>2</sup>:

Երբ Թուրքիոյ տնտեսական քայքայուած վիճակին վրայ աւելցաւ Պայքանեան պատերազմներու նուաստացումը եւ Թուրքիա ստիպուած ընդունեց 8 փետրուար, 1914-ի հայկական Բարեկրօնումներու ծրագիրը, մթնոլորտը հայերու նկատմամբ ստեղծութեամբ թունաւորուեցաւ:

1913-ի դեկտեմբեր 10-ին, Գէ. Երրպըրիի Արքեպիսկոպոսը, հիմնուելով իր ստացած շատ մը անմակերուն վրայ, Անգլիոյ Արտաքին Գործերու նախարարին գրեց թէ Թուրքիոյ Հայերը իրենք զիրենք վտանգի մէջ կը գգային, թէ սպառնական անմակեր դրկուէր էին Ազգային Պատուիրակութեան նախագահ Պօղոս Նուպարին եւ Հայոց Պատրիարքին: Արքեպիսկոպոսը ներխուկեց նաեւ հետեւեալ յատկանշական արտբերութիւնը անմակէ մը՝ գրուած Պոլսոյ մէջ ապրող հայ բժիշկի մը կողմէ.

«Թրքական թերթերը միաձայնութեամբ կը յայտարարեն թէ իրենք պիտի չընդունին Երրպիսկական հակողութիւն եւ այլն. եւ կը սպառնան ընաջնջել Թուրքիոյ մէջի բոլոր հայերը եթէ 6 մեծ պետութիւնները համարձակին ճնշում քանեցնել թրքական կառավարութեան վրայ»<sup>3</sup>:

Վերոյիշեալ վկայութիւնները կը փաստեն թրքական թշնամութիւն մը հայերու նկատմամբ 1914-էն առաջ եւ մեծ չափով կը հերքեն թրքական շինծու պատճառաբանությունները հայ ժողովուրդի դատաւանութեան նկատմամբ:

Անգլիոյ մէջ հայ ժողովուրդին անկատարով հետաքրքրուող մարդասէրներու պատճառները թերեւս իրարմէ տարբեր էին, բայց յաճախ իրարու յարակցուած: Ոմանք, Ազատական ասանդութեամբ, Ե-

րոպան եւ մասնաւորաբար Անգլիան քաղաքացիական պատերազմաւանտու կը նկատէին հայ ժողովուրդին դժբախտութեան համար Պերիսի Դաշնագիրէն վերջ: Մտաւորականներ եւ պատմաբաններ կը ցատին որ Արեւմտեան Ասիոյ ամէնէն հին քաղաքակրթութեան ազգերէն մէկը կը տառապէր: Քուէրքներու մօտ ասանդութիւն մըն էր չարչարուած համայնքներուն օգնել: Իսկ Անգլիքան եւ միւս եկեղեցիներու պաշտօնեաները կը հիանային քաղաքական կորովին վրայ երկրի մը որ առաջին քրիստոնէակ պետութիւնը եղեր էր եւ որ դարերու Մահմետական տիրապետութեան տակ, մերժեր էր իր հաւատքը ուրանալ:

Այս մարդասէրներուն եւ իրենց պատկանած խմբակցութեանց թողութիւնը, մտերմօրէն գրուած անմակերը կը վկայեն թէ բոլորն ալ համոզուած էին որ 1915-ի դէպքերը ծրագրուած եւ գործադրուած ցեղասպանութիւն էին:

Այս մարդասէրներուն ամենէն ականատրն էր Լորտ Մէյնս Պրայս, մեծ մտաւորականը, քաղաքագէտը եւ լեռնագնացը, որ չափազանց մօտէն կը ճանչնար հայերը: 1876-ին ան մագլցեր էր Արարատի գագաթը եւ իր տպատրոպութիւնները գրեթէ «Անդրկովկաս եւ Արարատ» գիրքին մէջ: Ան միշտ հիացող մը մնաց հայերու ուշիմութեան, աշխատասիրութեան եւ տոկունութեան:

Պրայս առաջինն էր որ Անգլիական Խորհրդարանին մէջ Անգլիոյ եւ համաշխարհային հանրային կարծիքին նկատողութեան ընդմէջ 1915-ի «սարսափելի ջարդեր»-ը: Ամոռոյցական պատասխանատրութեամբը եւ հեղինակութեամբը իր դիրքին որպէս նախագահ Բրիտանական Ազգայնականներու եւ որպէս նախկին պետական նախարար, Դեսպան Միացեալ Նահանգներու եւ որպէս քաղաքացիական օրէնագիտութեան ուսուցչապետ Օքսֆորտի համալսարանին մէջ, անձ մը որուն վստահեցիցիութիւնը միջազգային կշիռ ունէր, Պրայս Հոկտեմբերին յայտարարեց թէ համաձայն իր ստացած տեղեկութիւններուն 1915-ի մայիսէն մինչեւ հոկտեմբեր 800 000 հայեր ընաջնջուէր էին եւ ասիկա հաւանական թիւ մըն էր որովհետեւ գործադրուած առարքը եղած էր «աբնջան բացարձակապէս կանխամտածուած եւ համակարգուած (սխտեմատիկ)»<sup>4</sup>:

Չանագան առաջնահերթ աղբիւրներէ, մանաւանդ Ամերիկացի միսիոնարներէն ստացած իր տեղեկութիւնները հաւաքելով, Լորտ Պրայս, օգնութեամբը Օքսֆորտէն պատմաբան Արնոլտ Թոյնայիի եւ թերեւս

քաջալերանքովը Անգլիական կառավարութեան, 1913-ին խմբագրեց վաերագրական գիրք մը **Օսմանեան Կառնութեան մէջ Վերաբերումը Հայերու Ակառմամբ 1915—1916-ին**, որ, ինչպէս ինք ըսած է, «Վաերական արձանագրութիւն մըն» է 1915-ի պատահարներուն «պատմական ճշմարտութեան ի խնդիր»:

Սօքը եւ Հարըտ Պաքաթըն եղբայրները, անանապէս, մարդասիրութեամբ տոգորուած հայասերներ էին, որոնք կը ճանչնային հայերը շատ մօտէն: 1913-ին երկու եղբայրները միասին զացեր էին թէ Թըրքահայաստան եւ թէ Ռուսահայաստան ուսումնասիրելու հայերու պայմանները: Հայերու ուրիշ մէկ ջատագովն էր օրհորդ Էմըրի Ռուպինարն: Ան Հայաստանի մասին իմացեր էր իր հօրմէն, մէկը Լոնտոնի Ազատական **Տէյի Կիոզ** թերթին խմբագիրներէն: Խստաբարոյ անձ մը, օրհորդ Ռուպինարն կը պնդէր թէ գիտնայ ոճիրի մը մասին եւ մասնակից ըլլալ զայն ծածկելու ինքնին ոճիր մըն էր:

Անգլիոյ մէջ 1915—1920-ի շրջանին ամենէն գործօն եւ ազդեցիկ քաղաքական խմբակը Բրիտանական Հայաստան Կոմիտէն էր, բաղկացած շարք մը Անգլիացի երեսփոխաններէ եւ մտաւորականներէ: Ատենապետն էր մարդասիրութեամբ եւ հայասիրութեամբ տոգորուած Ընտորըն Ռիլերմա: Բրիտանական Հայաստան Կոմիտէն Հայաստանով հետաքրքրուող եւ հայ դատին անոիրուած ընտրեալ խմբակ մըն էր: Ան ընդհանրապէս չաշխատեցաւ ըլլալ զանգուածային մարմին մը եւ չկազմակերպեց զանգուածային ցուցեր: Բայց ջանաց տեսակցութիւններով, յուշագիրներով, յօրուածներով եւ Անգլիական Խորհրդարանին մէջ յայտարարութիւններով ազդեցութիւն բանեցնելով քաղաքական վարկ ունեցող ազդեցիկ անձնատրութիւններուն վրայ:

Քաղաքական ճնշումի այս կազմակերպութենէն զատ կային նաեւ քարեախրական, նպաստամատոյց կազմակերպութիւններ, որոնց նպատակն էր օգնել թրքական կեղեքումներու եւ անգթութեանց հայ գոհներուն: «Քուէլքըրներու Կրօնական Ընկերութեան Հայկական Բաժինը» 1881-էն սկսեալ բժշկական խնամք, կրթութիւն եւ ձեռագործի ուսուցում հայթայթեր էր Պոլսոյ մէջ եւ 1922-էն վերջ՝ Գորֆուի մէջ: Իր տարեկան տեղեկագիրները, Պոլիսէն դրկուած, ունին պատմական արժէք: Օրինակի համար 1915-ին գրուած ձերբակալութեանը մասին «Երեւելի հայերու, որոնցմէ ոմանք կախաղան հանուած էին քա-

ղաքին մէջ, ուրիշներ աքսորուած եւ ապանուած ճամբան»: 1919-ի Մայիսին Անն Հարիս Պոլիսէն գրեր էր «անգթութեան անհատր հեղեղին» մասին որ տեղաց հայ ազգին վրայ: 1919-ին օրհորդ Պըրճես, դարձեալ Պոլիսէն, գրեր էր թէ Անգլիոյ մէջ մարդիկ պէտք է գիտնային թէ կիներու, մանուկներու եւ ծերերու վրայ գործուած ոճիրները, չարագանց սարսափելի նկարագրուելու համար, «ցաւալիօրէն ճիշդ» էին: Որքուկներէն ոմանք, գեղեցիկները, փրկուեր էին մահէն, հասարակ եւ տարուեր մահմետական տուններու մէջ: Բայց հասարակ դէմքով մանուկները ենթարկուեր էին ամենէն ցաւալի տեսակէն դաժան մահուան:

Քարեախրական կազմակերպութիւններուն բոլորն ալ տարիներու ընթացքին իրենց զնահատելի բաժինը բերեր էին հայկական գաւառներու մէջի թշուառութիւնը ամոքելու: Սակայն մինչեւ 1915 մեծամասնութիւնը հայ ժողովուրդին ապրեր էր իր հողերուն վրայ եւ դրկուած նպաստը օգնէր էր վերականգնելու հայերու ստերուած օճակները: Ինչ որ եզակիօրէն դաժան էր 1915-ի ջարդերուն եւ տարագրութեանց պարագահին ալն էր որ ամբողջ Բնիկ հայ ժողովուրդը արմատախիլ եղաւ իր պարպենական հողերէն եւ շարտուեցաւ հովերուն եւ արագներուն:

Գոյութիւն ունեցող նպաստամատոյց կազմակերպութիւնները հնարատրութիւնը չունէին յաղթահարելու այս հսկայական գործը: Հետեւաբար անհրաժեշտութիւնը զգացուեցաւ հիմնելու Համա-Անգլիական կազմակերպութիւն մը՝ «Հայ Գաղթականներու (Լոնտոնի Քաղաքապետին) Ֆոնտը» 1915-ի հոկտեմբերին, երբ իմացուեցաւ թրքահայաստանի լուրերուն «սարսափելի» էութիւնը: Բացման հանդիսութեան խօսք առին Լորտ Պրայս, կարտիկալ Պօնն եւ Լոնտոնի Քաղաքապետը որ դիմեց երկրի քաղաքացիներու քարեախրութեան որովհետեւ ներկայիւնը հաւանաբար «մեծագոյն ջարդն էր որեւէ երկրի մէջ կամ որեւէ ցեղի որ երբեիցէ արձանագրուած ըլլար»: Ֆոնտը շուտով ունեցաւ 5000 կանոնաւոր անուիրատուներ եւ Գրասենեակ մը:

Ֆոնտին սերտօրէն եւ գործօն կերպով օգնեցին շատ մը եկեղեցականներ: Անկլիքան եկեղեցիի պետ Գեներըրպըրիի Արքեպիսկոպոսը Հայերու եւ քրիստոնէայ Ասորիներու ջարդերը թրքական կաշարութեան մէջ նկարագրեց որպէս ոճիր մը, որ իր «տարողութեամբ եւ սարսափով» հաւանաբար անանը չունէր աշխարհի պատ-

մույթեան մէջ: Ծառ մը եկեղեցիներու մէջ  
հաւգահանակութիւններ կազմակերպուեցան  
ինչպէս, 1916-ի Փետրուար 6-ին, որ ամ-  
բողջ երկրին մէջ նկատուեցաւ «Հայաս-  
տանի Կիրակի»<sup>9</sup>:

1916-ին երբ Ռուսական բանակները  
Թուրքիա մտան եւ գրաւեցին Էրզրումն ու  
Մուշը, գաղթականներէն ոմանք սկսան  
վերադառնալ: Հայ Գաղթականներու (Լոն-  
տոնի Քաղաքապետին) ֆոնտը դրկեց  
թժշկական դարմանում կազմակերպող  
խումբ մը, որ նախ այցելեց Հայկական որ-  
բանոցները Պաքոյի մէջ եւ Թիֆլիս: Խում-  
բին անդամներուն Շորն Լոյտ Հօճքիսի անձ-  
նական նամակները, մտերմօրէն գրուած  
իր կնոջ եւ եղբօր, կու տան վաւերական  
եւ սրտաճնկիկ պատկերը հայ գաղթական  
մանուկներուն որոնք «կատարելապէս հա-  
մըր» դարձած էին սարսափի ազդեցու-  
թեան տակ: Թիֆլիսի մէջ մանկանոցը կը  
ներկայացնէր «ամենատխտոր» տեսարա-  
նը<sup>10</sup>:

Հայկական Շղեռնին նոյնպէս անդրա-  
դարձած են ժամանակակից պատմաբան-  
ներ, որոնցմէ պիտի յիշեմ մտածումները  
միայն Ծ. Փ. Կուրի և Հարըլտ Թէմփրիի,  
այնպիսի կշիռ ունեցող պատմաբաններ,  
որոնց վստահեցաւ Անգլիոյ Արտաքին  
Գործոց նախարարութիւնը՝ խմբագրութիւ-  
նը «Անգլիական վաւերաթուղթեր պատե-  
րագմի ծագումի մասի 1898—1914» գոր-  
ծին՝ 11 հատորներով: Հանրային հաւա-  
քոյթի մը ընթացքին Կուր հայերուն 1915-ի  
պատահարները կոչեց պատմութեան ար-  
դի կամ թերևս ուէ ժամանակաշրջանի  
«մեծագոյն տառապանքները»<sup>11</sup>: Իսկ Հա-  
րըլտ Թէմփրիի, ուսուցչապետ Գէմպրի-  
նի և 1933—34 թուականներուն նախագահ  
Միջազգային Պատմագիտական Համա-  
գումարին, Հայկական հարցին անդրադար-  
ձաւ իր և Ա. Կրանթի «Երոպա 19-րդ և  
20-րդ դարերուն 1789—1932» գիրքին մէջ:

Իր ուժեղ անհատականութեամբ եւ  
պատմական վաւերաթուղթեր արժեւորելու  
գրեթէ անգերազանցելի փորձառութեամբ,  
Թէմփրիի որոշապէս պիտի չընկրկեր իր  
վճիռը տալու Հայկական հարցին նկատ-  
մամբ: Ազգայնական թուրքերուն վրայ դը-  
րաւ ան մեղադրանքը այնպիսի ջարդերու  
եւ անգոյթիւններու «որոնց նմանը վաւե-  
րական ակնաւորներ ասկէ առաջ եր-  
բէք պատմած չէին»: Էնվեր-Քեմալի փոր-  
ձը «բնաշնչելու» ամբողջ ազգ մը ոճիր  
մըն էր «բացարձակապէս աննախադէպ  
պատմութեան մէջ»<sup>12</sup>:

Իրենց խիղճին հաւատարիմ եղող մար-  
դասէրներու եւ մտատրականներու այս

վկայութիւնները կը փաստեն թէ 1915—  
1920-ի ջարդերու եւ տեղահանութիւններու  
պատմութիւնները ոչ չափազանցութիւններ  
են ոչ ալ հնարած Դաշնակիցներու կողմ-  
մէ քաղաքական նկատումներով: Այս մի-  
ջոցառումներու նպատակն էր «մաքրագոր-  
ծումը» ցեղին, բառ մը երեք անգամ գոր-  
ծածուած մէկ էջի վրայ ժամանակակից  
Ուիլսօնըն Զրչիլի կողմէ<sup>13</sup>, կամ ամա-  
չացունը Արեւմտահայաստանին, որուն  
անդրադարձաւ Արտաքին Գործերու Նա-  
խարար Լորտ Գըրզըն Լօզանի մէջ, երբ  
շեշտակի հարցոց Իսթեթ Ինթօնիսի՝ թէ  
Փոքր Ասիոյ Հայ բնակիչները «իրենք զի-  
րենք սպաններ էին թէ կամաւոր կերպով  
փախեր»: Ինչո՞ւ հարիւր հազարաւոր հա-  
յեր հիմա փախստական էին աշխարհի բո-  
լոր երկիրներուն մէջ<sup>14</sup>:

Չափազանց շատ են Հայկական ցեղա-  
սպանութեան ակնաւորներու եւ ժամա-  
նակակիցներու սարսափի վկայութիւնները:  
Այսօր, 75 տարիներ վերջ ամէնէն սար-  
սափելին թերեւս այն է, գոր Ռէնտլը Տէյ-  
վիտսըն, Գէնթըրպրիի Արքեպիսկոպոսը  
մարգարէացումով մը գրած է, իր հաւա-  
քածոյին մէջ տակաւին գոյութիւն ունեցող  
շատ թանկագին թողոյթի մը վրայ: Կը թոյի  
թէ ան ճօթեր առած էր կարեւոր եղոյթի  
մը համար գոր պիտի ընէր Լորտերու Պա-  
լատին մէջ: Նախադասութիւն մը Արքե-  
պիսկոպոսի ճօթերէն կը կարդացուի:

«Իմ վախս այն է որ պատմութիւնը այս  
սարսափներուն եւ ՄԵՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ  
կրնան մոռցուիլ համաձայնութեան մէջ»:

Յատկանշական է որ «մեր խոստում-  
ները» բառերը ընդգծուած են երկու ան-  
գամ<sup>15</sup>:

Արդարեւ, հակառակ հայասերներու բու-  
ռոն ջանքերուն, պատերազմէն վերջ ար-  
դարութիւն չտրուեցաւ հայ ժողովուրդին:  
Դաշնակիցները, դժբախտաբար, բայց  
բնականաբար, առաջնորդուեցան միայն  
իրենց նեղ ազգայնական շահերէն: Մուտ-  
րոսի Չինադադարով, կնքուած 1918-ի  
Հոկտեմբերին՝ չափաչափուած Թուրքիոյ եւ  
յարթական Դաշնակիցներուն, բայց մաս-  
նաւորաբար Անգլիոյ միջեւ, ոչ միայն  
Հայկական Նահանգները ձգուեցան թըր-  
քական իշխանութեան տակ, այլ նաեւ  
զէնքերու եւ բանակներու զինափոխում  
մը չչարտադրուեցաւ հոն: Գաղթական  
հայեր երբէք չկրցան վերադառնալ իրենց  
հօրենական օճախները:

Չինադադարը բուն կերպով ըննադա-  
տուեցաւ հայասերներուն կողմէ: Լորտ  
Պրայս դատապարտեց զայն որպէս «խո-  
շոր սխալ մը... որուն պայմանները գրուեք

էին քիչ մտածումով եւ ստանց կանխատեսութեան» այնպիսի առեւն մը էրք Թորքիան «Դաշնակիցներու գոյթին եկթակայ էր»: Ու վշտացած անցնուց. «Թորքերուն շնորհուած անպատիժ մնալու դրոյթիւնն է... որ զիրենք հակամետ կ'ընէ անձնատուր ըլլալու իրենց հին վայրագութեան»<sup>16</sup>: Զինադադարին ձախողութիւնն էր որ յետագային կարելի դարձուց Քեմալական յարձակումը Երեւանի Հանրապետութեան վրայ 1920-ի աշնան, մինչդէռ 1918-ին թորքերը, ըստ «ընդհանուր վկայութեան» գառնուկներու նման հլու էին, Աւի. 2էյմպըրը, Հարվըրտ կրթուած գաւակը Գանատացի Միսիօնարի մը, որ գրեթէ իր ամբողջ կեանքը Թորքիոյ մէջ անցուցած էր, գրեց Պոլիսէն<sup>17</sup>:

Հակառակ պատերազմի ընթացքին Թրքահայաստանի ազատագրումին նկատմամբ Անգլիոյ եւ Դաշնակիցներուն ըրած բազմապիսի խոստումներուն Սերի Դաշինքը թողոյթի կտոր մը միայն մնաց, իսկ Լոզանի Դաշնագիրը «Հայաստան» բառն իսկ չունեցաւ: Անգլիա հրապուրուեցաւ Միջագետքին՝ վերջինին ունեցած քարիւղին, բամբակի դաշտերուն եւ Պարսից ծոցին վրայ իր ունեցած ռազմական դիրքին համար: Բայց ըստ Անգլիայի հայաստերներուն, այս տեսակի բնական առանելութիւններ եւ բնական հարստութիւններ չկային Հայաստանի մէջ<sup>18</sup>: Չունէինք նաև բնակչութեան խոշոր թիւ որ Մեծ Պետութիւններուն համար կը նշանակէր շուկայ: Անգլիոյ Աշխատարական Կուսակցութեան Միջազգային Հարցերու Խորհրդադատու Մարմինը, մեծ մասամբ բաղկացած մտաւորականներէ, 1919 նոյեմբերին ցաւով պիտի մարգարէանար թէ անհատանա-

կան էր որ ռեւէ Մեծ Պետութիւն Հայաստանի վրայ հովանաւորութիւն մը (մէտէլը) ընդունէր, որովհետեւ ատիկա պիտի ըլլար «պարտաւորեցնող բեռ մը եւ ոչ շահաւոր»<sup>19</sup>:

Էմբլի Ռոպինսընն նոյնիսկ իր ստույգութիւնը կորսնցուց, դառնացած որ Դաշնակիցները ամէն բան կ'ընէին տնտեսական զիջումներ սպասնովելու համար, փոխանակ իրագործելու Թրքահայաստանը ազատագրելու իրենց խոստումները: Ան ցաւով գրեց թէ ծովակալ Գոլպի 2եաթըր եւ իր Ամերիկեան ընկերութիւնը կարգադրութիւններ կ'ընէին երկաթուղազիծեր օգտագործելու եւ հանքահորեր փորելու «Հայերու սեփականութեան վրայ»: Ուրեմն թորքերը Դաշնակիցներուն կողմէ արտօնուեր էին տարագրելու եւ սպաննելու հայերը եւ յետոյ ալ աճուց սեփականութեան վրայ իրաւունքներ ծախելու Ամերիկացիներուն<sup>20</sup>:

Անգլիացի հայաստերներուն արխիւները ցոյց կուտան թէ ժողովուրդներու մէջ մարդասերներ եւ քրիստոնէականեր կրնան գրոհուի բայց մարդասեր եւ քրիստոնէայ պետութիւն կամ մարդասիրական եւ քրիստոնէական բաղաբաղկանութիւն գոյութիւն չունին:

Միս կողմէ, այս արխիւները ցոյց կուտան նաեւ, թէ հակառակ պատերազմէն վերջ իրենց զգացած դառն յուսախարութեանց, Անգլիացի հայաստերները ունեցան որակաւորութիւնը, Հարվըտ Թէմպըրիի բառերով, որ ցեղասպանութեան դաւին նպատակը ձախողած էր «գերմարդկային հաստատանութեանը շնորհիւ հայ ժողովուրդին»<sup>21</sup>:

ՆՈԹԵՐ

1. Setting the Record Straight on Armenian Propaganda Against Turkey, Publ. of Assembly of Turkish-American Associations (Washington, D. C., 1982), pp. 4—8. «A Message to Members of the European Parliament...» in *The Guardian*, 16 July, 1987, p. 9.
2. *British Documents on the Origins of the War 1898—1914* (BDOW), IX, I, p. 207, Lowther to Grey, 6 Sept. 1910.
3. Davidson Papers, Box on Armenia, Archb. of Canterb. to Grey, copy, 10 Dec. 1913.
4. Hansaru, 5th Ser. 1915, XIX, cols. 774, 1001.

5. *Parliamentary Papers*, 1916, XXXIII, *The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915—1916*, pp. XVI, XXI.
6. *Ararat* (London), vol. I, No. 2 (Aug. 1913), pp. 40—42.
7. Religious Soc. of Friends, 033.3 *Friends Armenian Mission Reports* for 1915, 1918—1919. *Friend of Armenia*, New Ser. No. 73 (June, 1919), p. 9.
8. See Akaby Nassibian *Britain and the Armenian Question 1915—1923* (1984), p. 63.
9. *Ibid.*, p. 64.
10. *Hodgkin Papers, Journal*, f. 12, Hodgkin to Robin, 24 Apr. 1916; f. 20, Hod-

gkin to Mary, 28 Apr. 1916; Hodgkin Papers, Hodgkin to Mary 30 June 1916; *ibid.*, 2 July 1916.

11. Aram Raffi (ed.), *Armenia and the Settlement* (London, 1919).

12. Grant A. J. and H. Temperley, *Europe in the Nineteenth and Twentieth Centuries*, 5th edn. (London, 1939) pp. 567—71.

13. Winston Churchill, *The World Crisis—The Aftermath* (London, 1929) p. 405.

14. *Parliamentary Papers* 1923, vol. XXVI, pp. 178—179, 211—212, Conf. of Lausanne, 12, 13 Dec. 1922.

15. Davidson Papers, Box on Armenia, 'House of Lords' paper, 17 Dec. 1919.

16. *Contemporary Review*, vol. 119 (May, 1921) pp. 578—580. Bryce Papers, UB 25, Bryce to Scott, 28 Dec. 1921.

17. Bryce Papers, UB 67, Chambers to Bryce, 14 Oct., 1919, 6 Apr. 1921.

18. Akaby Nassibian *Britain and the Armenian Question 1915—1923*, p. 265.

19. *Labour Party Advis. Committ. on Internat. Quests.* No. 103, Nov. 1919.

20. Lambeth Palace Library. Douglas Papers, vol. 61, ff. 105—107, 109, Robinson to Douglas, 3, 12 June, 1923.

21. Grant and Temperley, *Europe in the Nineteenth and Twentieth Centuries* (1939), pp. 567—571.

